

նել ամենեին ոչ քաղաքականութիւնը , ոչ արտեսանները , ոչ արդարութեան սէրը , ոչ այն անյագ փափաքն որ ունինք միշտ՝ գեղեցիկ , բարի և աստուածային բաներուն , աչ , ինչ իրաւունք ունի այնպիսին սրտանց մեծարելու իրեն նման մարդիկը , զանոնք սիրելու , իր հետը մէկտեղ առաքինութեան յորդորելու , անոնց օգտին համար ինք զինքը զոհ ընելու :

Ո՞արդկութեան վրայ սէր ձգելու համար՝ պէտք է առանց գայթակղելու ձանջնալ անոր տկարութիւններն ու մոլութիւնները :

Երբոր կը տեսնենք որ մարդիկ տըգէտ են , մտածենք թէ ինչ զօրաւոր բան է մարդս որ կարողութիւն ունի այնպիսի տղիտութենէն դուրս ելլելու՝ իր խելքը բանեցնելով : Ո՞տածենք թէ ինչ մեծ զօրութիւն է մարդուս զօրութիւնն որ այնչափ տղիտութեան մէջ ալ կրնայ ՚ի զործ զնել ընկերական զերագոյն առաքինութիւններ . արիութիւն , կարեկցութիւն , երախտագիտութիւն , արդարութիւն :

Այն անձինքն որ ոչ երբէք կը ջանան որ լուսաւորուին , և ոչ երբէք առաքինութեան ետեւէ կ'ըլլան , մէյմէկ զատ զատ մարդիկ են , մարդկութիւն չեն : Ո՞սոնց ինչպէս և որչափ արդարանալը՝ Ո՞ստուած գիտէ . մեզի այսչափը գիտնալ բաւական է թէ ամէն մարդուտրուած քանքարին հաշիւը միայն պիտի պահանջուի իրմէ :

Աստուած որ բոլոր մարդկանց մարմինը մի և նոյն հողէն ստեղծեր է , և անոնց հոգւոյն իրեն պատկերն ու նմանութիւնը տուեր է , այնչափ զանազանութիւն չգրու անոնց մէջ որ մէկ կողմանէ ամբարտաւաններ ելլեն ու մէկալ կողմանէ գերիններ ըլլան :


ՊՈՍՏԻՒԵ

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա ԷՐԱԿ:

Ա էրսաՅ քաղաքը , որ Փարիզէն ըրտ ու կէս փարսախ հեռու է , առաջ աննշան գեղ մըն է եղեր . Լ ուգովիկոս ժԴ . Գաղղիոյ թագաւորը այս գեղը կնեց , և հօն որսորդութեան համար իրեն դղեակ մը շինել տուաւ : Խտքէն երբոր Լ ուգովիկոս ժԴ . իշխանութիւնը ձեռք առաւ այս քաղաքս շատ զարդարեց և դղեկին վրայ մեծամեծ ծախքեր ըրաւ , որ 1627էն ետեւ թագաւորները տարւոյն մէկ մասը հոս կ'անցունէին : 1790էն վերջը Գաղղիոյ քաղաքական խոսովութիւնները վրայ գալով այս դղեակին ալ երեսէ շատ ընկած էր . բայց 1837էն Լ ուդ . Փիլիպպոս Գաղղիոյ վերջին թագաւորը շատ ծախքով զրեթէ բոլորովին նորոգել տուաւ , և պատմութեան փառաւոր թանգարանի մը վերածել տուաւ : Խոր մէջ կը բովանդակութիւն Գաղղիացւոց պատմութեան բոլոր անցքը , թագաւորութեան սկիզբէն սկսեալ ինչուան մեր օրերը : Գաղեկին վայրագաւիթը մտածիդ պէս մէկէն դիմացդ կ'ելլեն տասմանուվեց հըսկայաձեւ ձերմանկ մարմարինէ փառաւոր արձաններ , որոնք աջ ու ձախ կեցած կը ներկայացընեն Ա իւժէր ու Ա կիշիէօ , Տիւկէքլէն ու Վէյար , Վիւլլի ու Վոլպէր , Ժախէրէն ու Վոնտէ , Վիւֆրան ու Ժաուրվիլ , Տիւքէմը ու Տիւկէյ-Ժայուէն , Լ աննը ու Ջաուրտան , Ո՞օրթիէ ու Ո՞ասէնա , որոնք փառք ու պարծանք եղեր են իրենց հայրենեացը . ասոնցմէ ետեւ ալ՝ Լ ուգովիկոսի ժ.Դ-ի պղնձէ ձիաւոր գեղեցիկ արձանը կուգայ : Խակ դղեկին ներսի լայն ձամբաները բոլոր ամէն դարս մէջ երելի մարդկանց արձաններովը ու կիսարձաններովը զարդարուած են : Ա ծ



ANDREW WEST. LELLIUS.

Վ ԵՐԱԿԱՆ ԴՆԵԿԱԾ :

Թեին կամ հիւսիսային կողմը հին թագաւորութեան երևելի անձինքներն են. այս կողմի առաջին դստիկոնին մէջն է նաև Շան տ' Ռոք գեղացի կտրիճ օրիորդը, որ Մարի տ' Օրլէան, Ո ուրծէմպէրկի դքսուհւոյն ձեռագործն է: Զախ թեին կամ հարաւային կողմը գլխաւորապէս առջի հասարակապէտութեան և կայսերութեան ատենի երևելի անձինքներն են: Ի յս պալատիս տեսնելու արժանաւոր մասերն են պարտէզի կողման Ճակատը, Ո բնուան անունով նկարչին պատկերները Հերքիւլեսի ըստած սրահին մէջ. Հերմէսի և Ռուսի սրահները. մեծ դահլիճը, ուր Ո ըպրէօն նկարիչը Պիրենեան խաղաղութենէն ինչուան՝ Ամէկի խաղաղութիր Ո ուղովիկոս Փ. Տ. ըրած երևելի գործքները նկարած է. թագուհւոյն դստիկոնը, մատուռո՛ իրեն Ճարտարապէտութեան մաքրութեր և մէջը եղած գեղեցիկ արձաններուն ու պատկերներուն համար. նարնջի պարտէզը, որ Մանսարի ձեռագործն է, ուր ինչուան Հիմայ ալ երկու նարնջենի կը ցուցընեն որոնց մէկը Գաղղից Յիշանչիսկոս Ա. թագաւորը տնկեր է, մէկան ալ Հենրիկոս

Դ թագաւորը, և այն և այն: Դակեկին ետեն ալ պարտէզն է բոլոր մարմարիններ պղնձեւ արձաններով ու կիսարձաններով զարդարած. մէջը զանազան ջրերու խաղեր ու շատրուաններ կան, որոնց մէջ ջուրը երբեմն տօնի օրերը ինչուան ամենէն երկայն ծառերուն բարձրութիւնը կ'ելլայ: Այս պարտէզին ծայրը Մեծ ու Պատիկ Ժարիանոն ըստած պալատները կան որոնցմէ մէկը Ո ուղովիկոս Փ. Տ. շինել տուեր է, մէկան ալ Ո ուղովիկոս Փ. Տ.:

Հիմայ Վ Երսայլ այն շքեղութիւնը չունի ինչ որ թագաւորութեան ատեն ունէր. վասն զի արքունիքը հօն եղած ժամանակը բոլոր մեծերն ալ հօն կուգային: Շնակիցքը զրեթէ 30,000 են և բնութեամբ ծոյլ ու խեղչ են, անոր համար արուեստներն ալ հօն ծաղկած չեն: Ի այց կրթութեան ու բարեգործութեան շատ տեղուանք կան հօն. զրատունն ալ գեղեցիկ է, մէջը 40,000 հատոր գիրք ունի: Հոս ծնած են Ո ուղովիկոս Փ. Տ. և իրեն եղարքը, Նիկքահանան, Տիւսի, Հօշ զօրավարը և Պիրթիկ երևելի մարածախտը:

Դ. Գ. Château.